

ոնեւ շեշտի արդիւնք են, այդ ուրանալ անհար
 է անոր, որ առիթ ունեցած է մանաւանդ լօռու
 եւ Գանձակի շրջակայքի գիւղացոց խօսակցու
 թիւնը լսել: Մենք որ առիթ ունեցած ենք լսել
 այդ գաւառականներն, չենք տարակուսիր հոն
 ուժի շեշտի գոյտ թեան. եւ հաւանական կը
 տեսնենք մինչեւ անգամ երաժշտական շեշտի
 նշխարներ հոն պրպտելու որչափ մեր պատանե-
 կուժեան օրերէն քաղուած յուշերուն վստահիլ
 կարելի է: Միայն երաշխադրել դժուարին է
 ինչ արգեօք անկախ ո՞նե է ազդեցութենէ մնա-
 ցած է այս երեւոյթը նոյն գաւառաբարբառին
 մէջ՝ թէ օտար ազդեցութեան արդիւնք է: Մեզի
 շատ հաւանական կ'երեւայ որ թաթարերէնի
 ազդեցութիւնը ըլլայ: Եւ յիշուի երկու թա-
 թարներու քիչ մը բարձր խօսակցութեան մէջ,
 օտար մը ամբողջական կը նշմարէ, ձայներու ելեւ-
 էջի ժամանակ երկարում մը, մերթ բարձր
 եւ մերթ ցած խազերով, բառերու շեշտին հա-
 մաւնացոյց. այնպէս որ խօսակցութիւնը միօրինակ
 եղանակ մ'ունի: Ճիշդ այսպէս է Ուրուսեցւոց,
 Ուզուլարցոց Գեօրամեցոց նաեւ Յիֆլիսի
 շրջակայքի եւ այն խաւերուն խօսակցութիւն
 ներք, ուր թաթար ազդեցութիւնը կարգադրէն
 մուտք գտած է: Առանց այսպիսի ենթադրու-
 թեան անմեկին կը մնան սփռած եւ սփռած
 ձեւերը, եւ ճիշդ այս ձեւերը յիշեալ շրջան-
 ներուն մէջ տեղի ունին: Աստուծոյ, ասոց եւ աս-
 ուծոյ ասորոյ՝ ժողովրդական կրճատումներ, սղում-
 ներ են: Գժբախտաբար այն գաւառականներու
 մասին ձայնագրական ուսումնասիրութիւնները
 ցանցառ են: Բարձրակի է որ այս կարգի ուսում
 նաօրուութեանց ժամանակ՝ հնչմանց եւ արտա-
 սանութեանց եւս կարեւորութիւն տրուի:

Հ. Ա. ՄԻՆՏԻՆՍԿԻ



Ս Ա Յ Ե Ն Ա Ր Օ Ս Ա Վ Ա Ն

Ժ. Ա. Ա. Ա. (Գերթուածներ. Միաց Մեծարնք — Արամ
 Աստուծոյ յառաջարկով: Գ. Պոլիս. Գրատուն Ջար-
 դարան Երևան. 1907. 84 թ. 1 + 68 էջ:

Միտուն գործչն, ստուգիւ շատ յարմար
 անուն մըն է Երիտանդը, որ անիւ երիտասարդ
 բանաստեղծին գաղափարականին հոգին կը
 պատկերացնէ: Երիտանդ գեղեցիկ է իւր պէս
 պէս երանգներով, բանաստեղծը նոյնպէս
 պրպտած գտած է բնութեան մէջէն տեսարան-
 ներ, զանոնք արծնած գունաւորած թ մի ժո-

ղուած եւ գոյնզգոյն ծաղկանց փունջերով սի-
 բուն ծիանան մը ձեւացուցած է: Հայ բանաս-
 տեղծութեան վրայ աւելցած զարդ մ'ըլլալու կը
 ձգտի այս հաստորը, ինչպէս Երիտանդը բնու-
 թեան մէջ զարդ մըն է:

Մենք առաւելագէս այս երկով Մեծա-
 բնեցի խոստացած գեղեցիկ ազագային վրայ
 կ'ուրախանանք. սպագայ մը սակայն, որուն
 ծիանանի աւետած քաղցրահայտ արեգա-
 կան եւ կապոյտ երկնքին շնամպատասխանե-
 լու նախագաղափարը կը կոտորէի դժբախտա-
 բար: Ար զարմանա՞մ ինչո՞ւ այս նորարարող
 ծաղիկն ալ ուրիշ սիրուն գրէի մը՝ Վարուժանի
 պէս, միշտ դէպի տխուրը, դէպի ամպամած կը
 բերի: Ազգի մը բանաստեղծը, նոյն ազգին
 թարգմանը անոր սիրուն է ըսուած է. ազգ մը, որ
 արեան մէջ թաթարած է, ինչպէս անոր բանա-
 ստեղծը առանց արեան բժի պիտի ապրի ու շնչէ
 Բայց թէ մեր բանաստեղծը զայս յայտնապէս
 չ'երգեր, այդ յայտնի դժբախտ հանգամանաց
 արդիւնք է: Կայ այլուր ուրիշ մը, որ իւր
 բաւական յաջող երգերով այդ ոչ նախան-
 ձեղի պաշտօնին նուիրուած է:

Մեծարնք կը ցուցնէ նորու ճաշակ,
 ազնիւ եւ փափուկ զգածում, խորհելու յօրի-
 նուածական եւ սիրուն կարգ մը, բայց ոչ նոյն-
 չափ բանաստեղծութեան արուեստ եւ խորքը
 մտնելու կորովութիւն. անոր համար ալ բա-
 նաստեղծը կը զգայ եւ շատ աւելին կը զգայ,
 բայց արտոն որ արուեստին հմուտ ըլլալէն
 շատ անգամ գրչին լեզուն, յարմար թարգման
 չէ իւր սրտին լեզուն: Առաջարկ հաստատու-
 ներու մէջ վերապահում մը, լուրջան ուրիշ
 բան անարկել մը կայ, որոնց ոմանց պատճառ
 բանաստեղծին խոհմութիւնն եւ ոմանց ալ
 գովելի համեստութիւնն է: Բանաստեղծը թէ
 տխուր եւ թէ զուարթ տեսարաններուն առ-
 հասարակ գեղեցիկութիւնը կը ցայտեցնէ կը
 նկարէ, որ բանաստեղծին հօգեկան մարտը եւ
 փափու մըման պատկերն է, բայց սակայն հմուտ
 արուեստագիտի մը թերութիւն ըլլալէ չի դա-
 զրի:

Միայն գեղեցիկն երգող բանաստեղծ մը
 կը նմանի պատկերահասնի մը, որ կը նկարէ գե-
 ղեցիկ գոյներով նկար մը, սակայն առանց
 շօքի: Որչափ անբնական է նկարն առանց շօքի,
 այնչափ վաղանցուն է եւ անկատար է բանաս-
 տեղծական մարմին մը, որ միայն գեղեցիկն ու-
 ղոյն կը ներկայացընէ, եւ պատճառն այն է որ
 գեղեցիկը մեր մտաց մէջ իւր գոյտ թեան ամ-

բողջական իրաւունքն ունի, տգեղին Հակադրու-
թեամբ. գեղեցիկ եւ տգեղ իրարմէ տարբեր՝
բայց զնոր ամողջացընող գաղափարներ են:

Մեծարեաց կը սիրէ եւ իրաւունք ալ ունի
սիրելու գեղեցիկը. բայց սկսել եւ մնալ գե-
ղեցիկն վրայ, ճիշդ ծիանակի վրայ չիմ գնե-
լու կը նմանի, որ սակայն անձրեւացող օդոյ եւ
ճառագայթարձակ արեգական մանկական քիմ-
քէն կախուած կատակ մըն է: Կերհուն բանաս-
տեղծին պաշտօնն է երգել, էթէ ոչ միշտ
զճշմարտութիւնն ինքնին կամ դիտել գեղեցիկն
անցնելու համար ճշմարտին՝ գոնէ դիտել գե-
ղեցիկն ճշմարտին վրայ չիմնուած, որուն այն-
չափ մտադիր չէ մեր աշխի բանաստեղծն. եւ
առհասարակ թէ օտարազգի եւ թէ մերազնեայ
բանաստեղծութեան հետամուտք այս կէտիս
մտադրութիւն չեն ընէր, որ սակայն ծանրակշիռ
կէտ մըն է: Գեղեցիկը կը գրուէ կը հրատար-
ուէ մարդ, ինչպէս փայլունը մանկան մը ը-
վանդակ ուշքն ու միտքն, այդ բնազդ մըն է լոկ:
Գիտակցի բանաստեղծին վարկը եւ ճշմարիտ
մեծութիւնը կը կայանայ մանաւանդ գեղեցիկն
ճշմարտութեան մը հասնելու միջնորդ ընտրել-
որուն յաջողութիւնն կախուած է բանաստեղծին
հանձարէն եւ արուեստէն:

Այլ մտադիրք որ Մեծարեաց իւր կոխած
սանդուխէն բարձրանայ վեր շատ վեր, բայց կը
բաղձանք որ արուեստին վն յօթեան եւ նպա-
տակին լի ու լի գիտակցից եւ օրինաց համայնա-
պահան բարձրանայ: Մեծ յոյս ունիմք, որ իւր
այս յաջող փորձին մէջ համոզմամբ նկատած
թերութիւններն անձամբ կ'ուղղէ: Այս պատգ
ճառաւ մի առ մի նիւթոց անցնել աւելորդ է:
Հատածներն առհասարակ շատ մեծ հաճոյքով
կը կարգացուն, աւելն եւ ճաշակ աճեուն մէջ
կը նշմարուի, սիրուն գարձաւածքներն եւ նուրբ
գաղափարներն մեծ հաճութեամբ կը դիտէ ըն-
թերցողն: Միայն ներուի անցողակի գիտել բա-
ռերու մասին (թողունք նորայուրներն, որոնք շատ
ալ կը գործածուին եւ ընթերցողին ակամայ
տհաճութիւնը կը գրգռեն). էջ 12 քննութեամբ, 44
քննութեամբ, 12 հրատարակ, 21 քննութեամբ, 25 քննութեամբ եւ
նոյն կարգի բառերն, զորոնք հայ լեզուն չի ճան-
չնար ինչպէս եւ անձահ քարդութիւններ (լայ-
նաբերութիւն, գիւթանոյ ճեմ), որոնք զգալիապէս
որ թողու բանաստեղծը եւ ընտիր հայերէն գրէ:
այսպէսով հիմայ եւ այսպէսին իրրեւ մաքուր
լեզուաւ սիրուն բանաստեղծութիւններ, կրկին
յարգ բեհեան եւ յանձարարուին:

Ներքե պահեր, էջ 16 բանաստեղծու-
թիւնն չեմ գիտեր ի՞նչ օրինոք շինուածն էս
տողերու եւ տուներու իրարու հետ ս եւ ե յառ-
բարբութիւն չկայ, բացի քանի մը պատու
հակաս վերջաւորութիւններէ: Ասիկա ոտանաւոր
չըսուիր, վասն զի ոտանաւոր նախադասու-
թիւնն նոր տողէ սկսելուն վրայ չի կայանար.
ոտանաւորի մէջ բանագիտութիւնը գործ չունի,
հոն պիտի փայլի երաժշտական ամանակը, էթէ
ոչ նշնութեամբ վերջաւորութեանց եւս, գոնէ
իրարու սեւէ կերպով համապատասխանող
յանգերով, եւ շեշտուոր հատաններու ուղիւ
բաժանմամբ, որով լսելից քիչ թէ շատ հաս-
ճոյք պիտի պատճառէ, որ է ոտանաւոր բանաս-
տեղծութեան նպատակը: Մինչդեռ այս կարգի
ոտանաւոր մը իրրեւ այսպիսի կարգացողի կամ
լսողի մը լսելիքներն կը վերաւորեն, բարե-
բախտաբար հազիւ քանի մը նմաններ կան այս
ընտիր գործոյ մէջ եւ բնաւ անոր վարկը չեն
պակեցններ:

Այլ բաղձանք չուտով տեսնել յաբոգ-
նոյնպիսի հատորիկներ, եւ կը յանձնեմք ամէկ
հայ գեղարուեստի սիրահարներու օր, զայն ու-
նենան իրենց գրագաբանի մէջ, փոքր է բայց
իրօք զարդ է: Այլ յանձնեմք անկեղծութեամբ
Մեծարեացի, որ ախար զգացմանց շատ տեղի
չտայ, թողու այդ ուղին եւ չլզարդէ: Իւր յու-
սակց նպագան. թող զինէ բնութեան աւելի
կենդանի եւ շնչաւոր երեւոյթներն, ուր կենաց
կցորդ է գուարթութիւն եւ առջգութիւն:
Բնութիւնը միշտ նոյն է, մարդն է որ ըստ իւր
տրամադրութեան կը նկարագրէ զայն մերթ
զուարթ մերթ ախոր, եւ այս նկարագրու-
թեամբ զբաղվին կ'ազգէ մարդու բարոյական
կենաց ալ նուրբ լարերուն, որ սկիզբն է երկանց:

Հ. Ա. ԱՌԾՈՍՍԵԱՆ



Անքսանդր ծատուրեան. — ՌՈՒՍ ՌԱՆԱՍՏԵՂԾՈՒՆԸ.
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՆԻ ԿԱՏՈՒՆԵՐՈՒՄ. ԵՊԻՏՈՊ զՅՈՒՎ.
ՀՐԱՎ. Խ. ԵՎ Գ. ՇԵՐՂՈՒՄԱՆ, ՄՈՍԿ. 1906:

Ծատուրեան վաղուց ստանձնել կը հայ
պուեստերի շարքն անցնելու իրաւունքը: Կս
իւր հեղինակած բանաստեղծութիւնների մէջ
փայլում է որպէս մի վարժ արուեստաւոր, ուր
ոչ միայն հատուածի միտքն է մշակում, այլ եւ
կոկիւմ է մանաւանդ նրա սյուզիլը: Այդ
պատճառով էլ սիրով կը կարգացուն նրա
հաճելի եւ սահուն բանաստեղծութիւնները: